

ՊԱՊԵՐՈՒՄ ԼԵՋՈՒՆ

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԵՐԱՆՈՒԹԻՒՆ

Ամէն անգամ ար քեզ հետ հազարդակից կը
 դառնամ,
 իմ պապերուս ստ'րբ լեզուն, ա՛հ իմ լեզուս
 քաղցրահամ,
 կը կարծեմ թէ կը շըրջիմ պարտեզներու մէջ
 կայտարյւ .
 Ու կը շընչեմ ծաղիկներ, կ'ըմպեմ բոյր աւ ցաւ
 ազայթ :

Այնքան, ա՛յնքան կը սիրեմ քեզ, պապերուս իմ
 լեզո՛ւն .
 Որ կը դողայ սըրտիս մէջ երջանկութիւն
 մ'անմտուն,
 Ու քու մէջըդ կը ճանչնամ նախնիքներուս զիս
 կայտոզ
 Անհակտելի ուժը վեհ եւ այն ճամբան լուսաշող

Ձար կոխելով դուն անցար՝ հազարամեայ տըք-
 նանքով .
 Եղար աղբիւր խընդութեան այս քերթողին սըր-
 տին քով .
 Բայց աւելի դուն եղար ժողովուրդիս ճայնն
 առայգ՝
 Վերականգնման լուսավառ այս օրերուն վեհա-
 շուք :

Քեզ ուրեմն կարդալով ու գըրելով քու մասին,
 Հագիս սեռ կը նախը ու կը քըռնիմ միասին
 Բարձունքներու մէջ անհաս, ու կը գգամ քեզ,
 կը գգամ քեզ
 Կենդանութեան իբրեւ շունչ, անմահութեան
 հա՛ց հրկէզ :

Երանութիւն մըն է գիտնալ թէ դուն կաս,
 Փա՛սար շըքեզ իմ գոյալքեան ու վըկաս,
 Թէ երբք մը, անուն մը չես անծանօթ,
 Այլ կենդանի հող ու երկիր արեւտտ :

Ո՛հ, դուն կ'այրիս, կ'անքիս, հասակ կը նետես՝
 իմ հոգիիս կորիզն առած քեզմէ ներս .
 Ո՛հ, իմ օրերս օրերուդ հետ կը հափնի,
 Կը բարասիտն սիրտըդ, սիրտըս միասին :

Երանութիւն է գիտնալ որ միայն դուն
 Կրնաս ինծի տալ հոգիի լիութիւն .
 Ո՛հ, դուն ես լսի ինձ այսպէն, գորտակիզ,
 հորիշրդային Հայաստան, առ'քր հայրենիք :

Ֆիլատելֆիա 3 ԱՅՈՒՐ ԳՈՒՅՈՒՄՅՆԵԱՆ

Ի՞ՆՉ Կ'ՈՒՋ ԵՄ

Ես արեւէն վառ լռայ կ'ուզեմ,
 իմ աչքերուս առտողբէն ջինջ շողեր կ'ուզեմ .
 Տարիներէն վերադարձի խոստում կ'ուզեմ .
 իմ քայլերուս յոնիք եղնիկի վազքը կ'ուզեմ,
 Ու սէրբարս՝ ալիքներու հիւսքը կ'ուզեմ .
 Իբրեւ ինձ տուն՝

Հայաստանիս տուփ քարերուն
 վարդի գոյնով շէնքը կ'ուզեմ .
 Պատուհանէս ձիւնասպիտակ Արարատին
 Տեսքը կ'ուզեմ,
 Ու շըքներուս՝
 Հայրենիքիս գովքը հիւսող
 Շեշաղ կ'ուզեմ .

Օտարութեան լուծէն հեռա՛ւ
 Ականջս ի վար հայ բարբառին
 Մեղրաննչիւն երգը կ'ուզեմ .
 Ու հանգիստի պահիս համար
 Ես Աստուայ քովիչ ափին
 Ձեփիտաշունչ գիրկը կ'ուզեմ :

Փարիզ ԴԱՋԵՆԻ ՏԵՐ-ՄԻՔԱՅԷԼԵԱՆ